

ուեստական գործին կարեւորութիւնը, եւ ուժ տուաւ Երեւանի եւ արտասահմանի դիտական ու բժշկական գործունէութեանց միջնեւ կապ հաստատելու ձգտող ջանքերուն, դիմեց Փասթէօրեան Հաստատութեան դեր – տնօրէն հանդուցեալ Տօքթ. Քալմէթին՝ խնդրելով որ նորածիններու հակահիւծախտային շիճուկի սուչերէն համի զրկել Երեւան, անոր հաւանութիւնն ստացաւ (պայմանով որ հոն այդ շիճուկը պատրաստել ու կիրարկել կրցող մասնագէտներ գտնուին), եւ զայդ իմ միջոցովս՝ երբ Երեւան զացի Երկու տարի առաջ՝ հաղորդեց Հայաստանի առողջապահական գործավարին. ու չեմ դիտեր թէ անկից ի վեր ի՞նչ հետեւանք տրուեցաւ այդ օդտակար առաջարկին:

Քէշիչեան խանդավառ ովեալաշտ մըն էր, եւ նոյն իսկ ովեհարցութեան հաւատացեալ մը: Այդ նիւթին վրայ զանազան թերթերու մէջ հրատարակած ունի մէկէ աւելի յօդուածներ: Փօ զարմանուած միջոցին, ան զրկեց Անահիտին Երկու ընդարձակ ուսումնասիրութիւններ («Եիւթի կազմութեան արդի ըմբռնողութիւնը և համատիեզերային ուժերու հառազայթումը», «Ի՞նչ է կամքը»), որոնք զիտական – իմաստասիրական նորագոյն հարցերու նուիրուած հմտալից ու նրբածեւ էջեր էին, ինչպէս քիչ ունեցած ննք մեր մամուլին մէջ, եւ որոնց նման դեռ շատ էջեր ան տուած պիտի ըլլար եթէ իր բժիշկի առօրեայ զրադումները՝ զոր կեանք պահանջներն իրեն կը պարտազրէին՝ իր վերջին տարիններուն զրաւած ըլլային իր ուժերուն ու ժամանակին մեծաղոյն մասը:

Վերջերս իր սոկրային հիւծախտը վերազարթած ըլլալով, ստիպուած էր երթալ Պերք ու այնտեղ իր բուժումը վիճունել: Այս անզամ բուժումը չէ կրցեր զտնել, եւ ահա յանկարծ այդ հատընտիր Հայուն մահն է որ կ'իմանանք: Իրմով՝ հայ ազնիւ ազգասէր մը եւ բարձր մտաւրական մըն է որ կ'անհետանայ վազաժամօրէն:

### ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻՒՆ

ԵՐԿՈՒ ՆԱԽԱԶԵՌՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Խորէն Ա. կաթողիկոսը վեհաշունչ կոնդակով մը հրաւիրած է հայ ժողովուրդը ներկայ տարին հոչակել Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան հազարհինդհարիւրամեակի տարի եւ Ս. Սահակ Հայրապետի, Ս. Սահակ և Ս. Մեսրոպի ու Ս. Թարգմանչաց տօնելու օրը մէծաշուք հանդիսութիւններով տօնել հայ զրաւոր մատենազրութեան հիմնարկութեան թուականին յորելեանը, մեծաղոյնը մեր յորելեաններուն:

Ան որոշած է նաեւ արտասահման զրկել՝ երբ իր լիազօր պատուիրակը՝ Մայր Աթոռի Միաբանութեան ամենէն պատկառելի անդամներէն մին, Գարեգին Արք. Յովսէփեանը՝ Հայեկեցւոյ ու Հայրենիքի էական շահերուն հետ կապ ունեցող առաքելութեամբ մը: Այդ Երկու իմաստուն նախաձեռնութեանց համար պէտք է չնորհաւորել մեր սիրելի Հայրապետը:

Հայ Գրի գիւտն ու հայ մատենազրութեան հիմնարկութիւնը Ե. զարու առաջին կիսուն, այդ թուականը կը կացուցանեն մեր անցեալ պատմութեան ամենէն թանկադին ու պանծալի թուականը, եւ այդ յորելեանը պիտի տօնուի անշուշտ համազգային հանդիսաւորութեամբ, իր թուականը վճռապէս ու զիտակցօրէն աղղային մշակոյթի մը ամենաչեղ ու ամուր ձեւով կազմաւորման եւ տառվ հայ ազգի գոյութեանն իսկ ընդ միշտ ապահովման:

Գարեգին սրբազնին յանձնուած առաքելութիւնն է լսելի ընել արտասահմանի Հայութեան մէջ Մայր Աթոռի եւ Մայր Հայրենիքի կենդանի ձայնը, պատկերացնել Երկուքին ալ արդի կացութիւնը եւ հրաւիրել զաղութահայերը հանդանակութեամբ մը մասնակցելու էջմիածնի տաճարին վնասուած տանիքին նորոգութեան եւ Երեւան – էջմիածին ինքնաշարժ –

Հանրուկառքի մը հաստատման ծախքերուն, ու ջանալ կարդ, ներդաշնակութիւն, խաղաղութիւն հաստատել արտասահմանի հայ և կեղեցական թեմերէն ոմանց մէջ ուր՝ կարգ մը խոռվարար տարրերու ինքնամոլ ու կրքոս արարքներուն հետեւանքով՝ ամօթարեր քառս մը կը տիրէ ատենէ մը ի վեր: Գարեզին սրբազնը, իր անբասիր և կեղեցականի, ջերմ հայրենասէրի և բարձավաստակ զիտունի վեհ գէմքով շատրոնց սիրելի դարձած է բավանդակ Հայութեան և այդ առաքելութիւնը կատարելու ամենէն աւելի կարող անձն էր անշուշտ: Խանդավառ ընդունելութիւնը զոր մոռմանիոյ եւ Պուլկարիոյ մեր գաղութներուն մէջ ան գտաւ արդէն, պիտի զտնէ անտարեկոյս մեր բոլոր գաղութներուն մէջ:

Հայ Հին արուեստի ներհուն ուսումնասիրող, իրեն յանձնուած առաքելութեան պիտի միացնէ նաև անշուշտ — ինչպէս ըրաւ իսկ արդէն մոռմանիոյ եւ Պուլկարիոյ մէջ, — իրեն այնքան ծանօթ այդ նիւթին վրայ զիտական բանափօսութեանց չարքով մը պանդուխտ Հայութիւնը իր աղղային մշակոյթին ինքնայատուկ զեղեցկութեանց մասին լուսաւորելու եւ անոնցմով զայն ողեւորելու անձնական բեղմնաւոր նախաձեռնութիւնը: Ցանկալի է որ այդ մէծ Հայուն երեւումը արտասահմանի մէջ ոչ միայն յանզի իր որոշ ծրագրին լիակատար իրականացման, այլ եւ մզէ արտասահմանի Հայերը կանոնաւոր, մեթոսիկ ու լուրջ ձեւով մը իրենց օգնութիւնը հասցնել Մայր Աթոռին որպէսպի ան իր և կեղեցական-ազգային-ժամանուր գործունէկութիւնը կատարէ ներկայ պայմաններուն մէջ կարելի լզած բոլոր շափովը) ու հետպհնետէ աւելի լայն, աւ ու ատածուն համեմատութիւններով եւ աւելի մէծ ու խանդավառ զոհարերութիւններով մասնակցիլ Հայրենիքի զերաշինութեան էական զործին:

## ՀԱՅ ՏԱՂԱՆԴՈՅ ՕՏԱՐ ԵՐԿԻՐՆԵՐՈՒ ՄԷՋ

Յատուկ յօդուածով մը Անահիտի այս թիւին մէջ ծանրացայ այն մէծ յաջողութեան վրայ զոր երեք արուեստագէտներ, Ս. Խաչատուրեան, Հրանտ Մուրատեան եւ Սերժ Սարգիսեան ունեցան վերջերս Փարիզի մէջ: Հոսկուլեմ յիշատակել նաև թէ Սարգիսեան տուաւ Փլեյէլ Տան մէջ գաշնակի թեսիրալ մը, որ մէծապէս զնահատուեցաւ փարիզեան երաժշտական քննագատներու կողմէ: Ունեցանք նոր համերգ մը յայտնի երգահան Արայ Պարթեւեանի, որուն ինքնատիպ երաժիշտի ստեղծագործութիւնները եւ ճարտար նուազապետի կարողութիւնը անդամ մը եւս գրուատուեցան երաժշտական քրոնիկներու մէջ:

Ունեցանք, նոյնպէս Փարիզի մէջ, գաշնակի զեղեցիկ նուազահանդէսը Օր. Գոհարիկ Ղաղարոսեանի, որ ի յայտ բերաւ՝ թէ՛ իրը հզօր ու զգայուն նուազածու եւ թէ՛ իրը նուրբը ու ինքնատիպ երգահան՝ չքեղ ապագայի մը սահմանուած արուեստագիտուհիի մը ճոխ խառնուածքն ու ամուր հմտութիւնը:

Պոսթոնի մէջ Տիկին Առքին գաշնակահարուէին եւ Պոլսոյ մէջ Օր. Պապիկեան երգչուհին իրենց համերգներով հայ անունը պատուող փայլուն յաջողութիւններ գտան: Եւ ունեցանք յայտնութիւնը անզլիւրէն լեզուով զրող հայ տաղանդաւոր վիսողի մը, Ուլիւրմ Սարօեան: Իր առաջին զիրքը, հաւաքածու մը պատմըւածքներու (որուն ամենէն սիրուններէն մին է իր հօրը հայկական տիպարը զուրգուրանքով զծող էջը), ամենաջերմ զովեստներով ողջունուեցաւ ամերիկեան մէծաղոյն թերթերու մէջ հրատարակած յօդուածներով, որ կը հոչակեն Սարօեանը իրը նորայայտ արտակարգ տաղանդ մը ամերիկեան գրականութեան մէջ: